

նաև, այն աստիճանի նա յաջողեր է, մինչև իսկ Սբ Առքերեան
Սրբազն Հայրապետին իսկ մեծ գոհունակու-
թեան արժանանալով...

Գ. Ռ Ա Կ Ո Ն

ՀՈՄԵՐՈՍԻ ՈԴԻՍԱԿԱՆ

»*«*

Ա. ԵՐԵ

(Ծար. տես 1921 թզմ. էջ 383)

Ժամանակափրը կէտ առ կէտ կը շարունակէ
ապա Քահանայապետական ճայնաւորին յաջոր-
դական ընթացքը Նկարագրէլ, ամէն սեփական
ծէսերովը, զոր ներկայացնել հոս զանց կ'ընենք,
կը հետաքրքրէ սակայն դէպօ մը, որ տեղի ու-
նեցած է պատարագէն վերջ, երբ Պիոռ է. քա-
հանայապետական նոյրը գնելով՝ պատշաճն
կ'օրնէն հրապարակին մէջ խոնուած ժողովուրդը,
որոնք կը գոչեն. կեցցէ, կեցցէ քահանայա-
պետը.

«Մոռացեալք կամ անգիտացեալք ըստ սովորութեան
Հասկմայ հայեն վերողութիւն, բայց դիտաւորութիւն
էր նոյն, վասն որոյ և սրբազնն ընկէց ի վայր զբուղէ
ներողութեան. և եղան նշանուց ձայնից կրկին՝ հանդերձ
թշնամօթիք են. »:

Երկու Միհթարեաններուն անունները Վե-
նեսէնոյ լրագրաց մէջ ալ յատկապէս յիշատա-
կուեր են, իբր պաշտօնական բաժին ունեցող
յոյն էրսապաններին սոյն թագադրութեան
Զայնաւորին. իսկ ծանօթ անձիք ուրախակ-
ցութիւն յայտներ են ամէն անգամ Միհթա-
րեանի մը հանդիպելուն:

Ըստ աեղեկագրութեան Ալքերեանի՝ Վ'աւելը-
նենք, որ Պիոռ է. փառաւոր ձայնաւոր մ'ալ
մատուցեր է նոյն տարւոյ ապրիլ 13-ին Զատկի
օրը Վենետիկոյ Ս. Պետրոս պատրիարքական
եկեղեցւոյն մէջ, և դարձեալ հրաւիրուելով՝ միե-
նոյն դերերը կատարեր են Հ. Ստեփան և Հ.
Մկրտիչ:

Հ. Պ. Տաթևոս



Պատասխանեց անոր զզօն Տելեմաքն.
«Հիւր, ես պիտի անկեծութեամբ խօսիմ քեզ.
Մայրը կ'ըսէ թ' Ոդիսէսի որդին եմ.
Ես չեմ զիտեր, զի մէկ իր հայրը ճանչցաւ,
իցին զաւակն ըլլայի ես երջանիկ
Մարդու մ'որ իր կալուածներուն մէջ հասնէր
Ականջիթի. բայց այն դիցազն որ կ'ըսն
թէ հայրս ըլլայ մարդոց մէջ պինդ որժքախոն է:
Անաւասիկ ինչ որ ինձի հարցուցիր»:

Ցարեց ծաւի աստուածուերն Աթէնաս.
«Բայց աստուածուերը յն վընածք որ քու ցեղդ
Անջուք մընայ ապազյին, զի ծընաւ
Ըգեց նոյն ինք Անենդութեամբ. ինչ ինքնոյք
է այդ և ինչ է այդ ամբոխն, ինչ պէտք կար,
Հանդէ՞մ ինչ թէ հարսանիք, զի ատի
Հասարակաց ծակով եղած իրավանան չէ.
Ինձ կը թշրի որ այդ լիրքին հեկեր հոս
Քու պատասիք մէջ կը շուայտին զիշտութեամբ:
Ողամիտու և և մարդ հոս որ մընէք
Ալդ լըրութեանց վըրայ պիտի զայրանար»:

Պատասխանեց անոր ուշիմ Տելեմաքն.
«Ուրիշութեր ննիք կ'ուղեն գուն, ով հիւր,
Հարցութեր այդ բաներուն քրայ, գտիցիք արդ
Որ ընկն էր այս տանն կրեմին ու ամիթի,
Արչափ ատեն որ Ոդիսէս այս տեղ էր.
Բայց աստուածուերը չարիսներ նիսալով
Անջուք կերպով սահմանեցին, ուոցիցին
Որ մարդոց պինդ անփառուակն ըլլայ ան:
Եւ եւ վըրան այնչափ պիտի շուայի
Ներ ինկած մեսած ըլլար իլիխոն՝
Ընկերութեան հետ մէկ, և կամ մարտէն վերջ
Բարեկամաց զիրիք. ըոլոր Արայիանի
Անուշաշ իրեն գամբան պիտի կանգնէին,
Որ պիտի մեծ պարծանք ըլլար իր որդույն
Ապազյին սական Ալպահայք շովիցին
Ջապանօք սպան իրկրէս. Կորաւ ան
Անսեն՝ անուր, թողով ինձ սուզ ու արցունք.
Եւ ան միայն չէ որ կու լամ ու կ'ողքամ.
Գիր ինձ ուրիշ զըսնէ ցաւեր նիւթեցին:
Գուլֆիքն, Սամէ, ծառուն Զակինթոս
Լոյզիներուն ըոլոր պետքն, և դարձեալ
Ապառաժուտ Խթակէի իշխաններն
Ամէնքի ալ մօրո հնու կ'ուցն Կարգըլի
Եւ կը սպառն տունցու. մայրս ոչ կը մերձէ
Ալդ ճանաւորու ամուսնութիւնն, և ոչ ալ
Յանձնն կ'առնէ. իսկ անոնք տունն հիմերէն
կը քանդեն՝ իմ ժառանգութիւնն ուտելով.
Եւ պիտի զին ալ ուտեն քիչ ատենէն»:

Պատասխանեց անոր Գալլաս Աթենաս Յուզուած սըրոտպ. «Բաքէ՛, որքան պէտք ունիս Դուք բացակայ Ոդիսէսին, ինընքը ուղի Վրէժ սարփածուաց այդ անսամբթ ջոլիքէն: Զի եթէ ան զար այս ժամուօ ու կենար չանը շնմին վրայ՝ սաղուարտով, վանանով Եւ զոյս տէգով, այնպէ՛ ինչպէս տեսայ ևս Զայն առաջին անգամ մօք տունն երբ Կ'ըմպէշ Կ'ուրախանար՝ Եպիրոսէն իր դարձին, Ուր էր զաքեր երազ նաւով՝ ինընդելու Մահաբեր թոյն մը Մերմերնան իլլուէն, Որ Ջրդէկ սալքներն իր պըղինձ: Անմահական աստուածներն իր գախնալով Մերժեց լլլու, բայց սակայն հայրըս տրւաւ, Զի զանի շամ կը սիրիք. Որդ Ոդիսէն Եթէ այնպէս զար երեւար սարփածուաց, Ասոնք բոյր կ'ունեային բար կարծ կեանք Բւ զան հարսնիք: Բայց այս բանին անկասկած Աստուածներն զիրին են. թէ ան պիտի զայ թէ ոչ զանոնք իր տան մէջ պատճեւու: Բայց ես քեզ ինրուրդ կու տամ՝ որ մտածն Ասոնք բոյր զանել գտարել պալատէն: Ուզարութեամբ մընթէ ըր Թիսաքրիուս Եթէ կ'ուզեն, եւ զանոնք մինքը պահէ. Ցոյն գիցազինը ժողովի կանչէ վազն, եւ աստուածները քեզ վրկայ բորնելով Լրսեղուր անընդ ամէնուն. ըստիկ Տարմակածներն որ իրենց տուրը քաշուին. Եւ մայրդ եթէ կազգուելու միտք ունի, թող իր նըօր հօրը պալատը գտանայ. Զանի պիտի կարգէ իր մոնոր, նոյակապ Օժտի մ'անոր պատրաստելով, հայր մ'ինչպէս կը պատրաստէ իր սիրառուն աղջրական. Խոկ քեզ՝ ուզեն եթէ ինծի հաւատալ՝ կու տամ ինրուրդ մը ինեղաց. պատրաստէ Նաւերուր պինդ ընտրին, ու մէջը լեցուր Քրսան կըրթին թիվաներն, ու զըմա Տեղեկութիւն անել շատոնց բացակայ Հօրըդ մասին, զոյց թէ մէկը քեզի Լուր մ'հաղորդէ, և կամ ակնանց հասնի Համբաւը՝ այնն Արամազդի, որ պինդ լաւ կը տրածէ մարդոց անուն երկրի վրայ: Պիլոս զընա նախ և հարցուր Նեստորին, Անէն անցիր Սպատան խարտան Արարածան Մենիւալին, պղընձազգենն Արեան մէջ ինքն էր մարտէ ամնէն վերջը զարձողն: Եթէ լըսեն թէ Ոդիսէսն ողջ է գեռ Եւ թէ զանոնք պիտի, սարի մ'ամբողջ գուն Պէտք է սպասուն թէն յոնան ու սպասած. Խոկ եթէ զուն լըսեն թէ ան մնելի է Եւ ոչ եւ է, զառնալով թու հայրէնի Սիրուն երկրո՞ւ անոր զամբան մը կանգնէ ժամդանական պեր հանէնմեր սարքենով՝ Արժանաւոր իրեն, և մայրոց կարգէ: Եւ այս բանին երբոր ի գոյու հանե զուն, Ազա յետո մտածէ սըրտովդ ու հոգուովդ թէ ինչպէս տանըդ մէջ պիտի փոտուն Տարփածուներն ըլլայ զարով թէ յայտնի: Աւ դուն պէտք չէ տրցայական իսակերու Տաս ինքրզինքը, ինչու որ ալ տրցայ չես: Զիմացար ինչ փառք ժառանգեց մարդոց մէջ

Դիցազն Որեսու ըսպաններով իշխութոսն՝ իր հօր խոչող վասչընէր, որ մարեց Հրուակաւոր իր հօրն արքան անուուակ: Սիրենէ, գուն ալ վասըն զի կը տեսնիմ Ծգեզ նըօր ու գեղեցիկ՝ բաշ եղիր, Որ ապազան քեզի ալ տայ գովեստներ: Ուր արու պիտի իմ երազ նաւըս զառնամ Ընկերներուս բով, որ նեղուած են զոյցէ Սպասենով, գուն միտքը պահէ ըսածներս Եւ օգորէ թեզի տըլած խորհուրդէչս:

Եւ Տեղեմաֆոր բզօն արւաս պատասխան. «Ճիւր իմ, ինծի անտարակոյս Կ'ուղենս գուն Բարեասկամ խօսքե՞ր՝ զեր հայր մ'իր որդույն, Եւ ես զանոնք բընաւ պիտի չըմունամ: Բայց կ'աղաքէմ կեցիր գեր, որպահ ըշտապ Ա ունենան պարդի, բաղնիք մ'ըրէ նախ Եւ թեթէցուր սիրուր, յետոյ նաև գլուա Ուրախ զըւարթ՝ ընծայ մ'առած պատուական, Չըրիասկան յիստակ իմ կորմանն, Զերոյ բարեկամ հրերէր կու տան հիբերնուն»:

Ուր այնպէս պատասխանէ Աթենաս Աստուածունին ծաւիք. «Ճիս մի՛ արգիլեր իմ ուղիւն, պէտք է մենիմի, եւ ընծան՝ Զոր սիրուր քեզ կը զըրդէ ինձ նընելու, Վ'երադարձին կ'աննեմ ու տուն կը տանիմ, Եւ առնելով այս չնաշխարհիկ քու պարգեւ՝ Փոխազարդ քեզ կու տամ հիմաց մ'հայակապ: Ընկելով այսպէս պատասխանէ Աթենաս Աստուածունին ծաւիք. «Ճիս մի՛ արգիլեր իմ ուղիւն, պէտք է մենիմի, եւ ընծան՝ Զոր սիրուր քեզ կը զըրդէ ինձ նընելու, Վ'երադարձին կ'աննեմ ու տուն կը տանիմ, Եւ առնելով այս չնաշխարհիկ քու պարգեւ՝ Փոխազարդ քեզ կու տամ հիմաց մ'հայակապ: Ընկելով այսպէս պատասխանէ Աթենաս Աստուածունին ծաւիք. Ալացան զընաց անձնան մընալով Արամայ նըրշնի բարձուակոյս: Բայց ներշնչեց անոր կորով ու խրախոյս Եւ արածօրծ մընթին մէջ հօր յիստակն: Խոկ ան նոգուով թիվալով՝ վախ ըզգաց, Զի հասկրցաւ թէ անիկ աստուածակերպ մահացուն Եւ խոկ և խոկ աստուածակերպ մահացուն Ելաւ զընաց գէւ ի ջոլիրն հարսնասննչ:

Թարգա. Հ. Ա. Ղաւակեան

Ի՞նչ է ԵրԱծՆՏՈՒԹԻՒՆՆԻ

Երաժշտութիւնը ձայներու նարտարապետութիւնն է:

Մասս ՏԸ ՍԴԱԸ

Երաժշտութիւնը կ'արթնցնէ թիրած զզացումները, որոնց կարելիութիւնը պիտի չկարենայինք ըմբռնել և չինք ճանչնար նշանակութիւնը:

ՍԱԷԽԱԸ

Երաժշտութիւնը ընկերականութեան գործիք մ'է, վասն զի իր զօրութեամբ կը մօտեցնէ և կը կցէ իրարու հետ զմարդիկ՝ աւելի սեզմ, զործունեայ և ներքին կապով:

ԱԼԱՆԱ

Երաժշտութիւնը՝ ձայներու միջացաւ զզացումներ բացատրելու արուեստն է:

Վ.Կ.Կ.Բ